

ԻՆՉ ՀԱՅՐԱԿԱՆ

Աժիսարհի չարէն մի՞ւս անբիծ մընառ,
Բըռունցքդ ոսոխին լինի պատունաս,
Միրտըդ բոլորին բացուի անվարան,
Մէկի փոխարէն հազար ըստանաս:

Քըրտինքովն արդար հացըդ ունենաս,
Ուրիշի ինչին բընա՛ւ չըցանկաս,
Անզօրին նեցուկ, բուժիչ վլեշեռու,
Միրտըդ բաց սեղան, յաւէս ապրիս դու:

Ոխ, ՌԵՆ, բընամի, բընա՛ւ չունենաս,
Հոգիդ աշխարհին որպէս վարդ բանաս,
Միւս խոնարի ու հեզ, անձնուէր, արի,
Բարի համբաւով բող կեանիդ երկարի:

Դուն կախարդ կամուրջ, անցեալէն վաղուտն,
Ցիւս Ս. Մեսրոպ, անմանն Վարդան,
Եւ խոյանիներուդ, խոներուդ կայան,
Ըլլայ անվարան Մայր մեր Հայաստան:

Ու մինչեւ կեանիդ նըռոյլը յետին,
Դուն միւս նայ ապրիս, զուն միւս նայ մընաս,
Ու մեր չըհասած պայծառ երազին,
Բախտաւոր ըրդաս, ծառանզորդ դառնաս:

Ռ. Ա.

